

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ
ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ
ԱԴԱՄԱՆԴԻ ՎՐԱՅ
ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԳՐՈՒԱՐԵԴԻՆԱՑ մէջ ամենէն ազնիւն ու պատուականը ամէն ատեն ու ամէն տեղ ադամանդը սեպուած է . ասքարիս վրայ եղած տեղեկութիւնները Յովհաննէս Ուլըրի անունով անգղիացին հաւաքած ու հրատարակած ըլլալով, Ուեծապատիւ և ուսումնասէր Պարոն Աբրաման Ուլըրի անունու իշխանին յորդորանօքը թարգմանեցինք ու հոս կը հրատարակենք, ու հիմակուընէ կը ծանուցանենք ընթերցողաց որ աս զրուածքին յարգը կրկնապատիկ պէտք է աւելնայ անոնց առջեւը անով՝ որ աս ազնիւ Պարոնին գոհարեղինաց վրայ ունեցած կատարեալ տեղեկութիւնը ամենուն յայտնի է, և ահա ինքը աս զրուածքին ձշդութեանը շատ հաւնած է :

Յառաջաբան :

ԱԴԱՄԱՆԴԻ վրայ եղած տեղեկութիւնները զանազան տեղերէ ժողվեցի : Այս վախճանաւ կարդացած զգերուս մէկն է Ճէֆէրին ադամանդներու վրայ զրած զիլքը, մէկալը Ուաւային ադամանդներու և գոհարներու վրայ զրածը, և իրեն Պրազիլը ըստ ճամբորդութիւնը . բայց ասոնցմէ աւելի օգնեցին աշխատանքիս ան զննութիւններն ու յիշատակարանները որ այլ և այլ ատեններ ետևէ եղայ քաղերու, ամէն ջանք ընելով որ լաւ հմնութիւն մը առնեմ : Լրախտագէտ կը ճանչնամ զիս իմ բարեկամներուս մէկբանիին ալ որ մասնաւոր ադամանդներու վրայ՝ աշխատանքիս հարկաւոր եղած տեղեկութիւնները տուին :

Ագամաննդը¹ աննման գոհար մըն է, որ ինքը մինակ՝ առանձին տեսակ մը կը ձեւացընէ, և մէկալ ամէն գոհարներէն իր յատուկ՝ բնական ու քիմիական յատուկութիւններովը կը տարբերի : Եւ թէպէտ աս գոհարը այսափ երեւելի է, բայց խիստ քիչ մարդիկ գտնուեցան որ ադամաննդի վրայ ինչպէս որ պէտք է գրեն : Այս հրաշալի գոհարիս վրայ եղած գիտելիքներն ու գիպուածները խիստ շատ և զարմանալի բաներ են . և երբեմն թագաւորական փաւաւոր զարդերու վրայ գտնուելովը, երբեմն ալ հասարակ մարդու մը հարստութիւն ըլլալովը՝ բարոյական խրատ ալ է . առասպելեալ պատմութեանց մէջ ալ շատ կը մտնէ զարդի համար : Ես ջանացի համառօտ ոճով գրելու, և ձեռքս ընկած ընտիր մատենագիրներուն խօսքերն ալ մէջը խառնեցի, բայց ափսոն որ գտած տեղեկութիւններս համառօտ էին . որովհետեւ ադամաննդի վրայի գիտելիքները օգտակար և հետաքրքրական են՝ թէ ըստ բնականին, թէ ըստ արժողութեան և թէ ըստ տնտեսական մասին :

ԳԼՈՒԽ Ա.

Ինդհանուր գիտելիք : — Հիներուն արամանդի վրայ ունեցած տէղէկութիւնը : — Ադամանդին այրեցահանութիւնը և տիմական յատիրութիւնները : — Ուէ արուեստութիւննելու անհարելի է : — Ադամանդին բնական և մասնաւոր յատիրութիւնները :

ԱԴԱՄԱՆԴԻ կ'երևնայ թէ խիստ հին ժամանակներն ալ ծանօթ էր . վասն զի Լյից² զբքին մէջ կը տեսնենք որ կ'ըսէ թէ ադամաննդը յասպիսի և շափիզայի հետ շարած էր տասուերկու պատուական գոհարներուն երկրորդ կարգին մէջ, որոնց վրայ Պարայէլացւոց տասուերկու ցեղերուն անունները փորած էին . և աս գոհարներով հիւսած

¹ Էվմա : Խո . Diamante.

² Երբայական բնագրին, և ասորի ու արաբացի թարգմանութեանց մէջ ադամանդ է . իսկ մը թարգմանութեանը. մէջ էարէնան : (Ելից . Իլ . 18 :)

Եր Հախտակ դատաստանի ըսուածը՝ որ քահանայապետը կուրծքին վրայ կը կախէր : Իսկ թէ ուրիմ և թուժիմ՝ ըսածները ինչ բաներ էին՝ ստոյգը չենք կրնար գիտնալ, միայն թէ ասոնցմով քահանայապետին Արքութիւն սրբոցը մտնելու ատեն հագած լանջապահնակին վրայի զարդերը ձեւացած էին : Բայց որովհետեւ աս բառերը լուսաւոր և կատարեալ բանի մը նշանակութիւն ունին, կրնայ ըլլալ որ գեղեցիկ և լուսաւոր աղամանդները ըլլան, և իրենց պայծառ տեսքովը աստուածային փառացներկայութեանը իբրև օրինակ : Ա ասն զի Արուսաղեմի տաճարին գաւածին մէջին մէջի կանգնուած երկու խարիսխներն ալ այսպէս կը կոչուին . ասանկ նաև Պարսկաստան եղած երկու երեւելի աղամանդները չափազանցութեամբ մը արեւելան ոժով կ'ըսուին ծով ժառաց, և լեռան լուսադաշտ :

Ա'երենայ թէ հիները աղամանդի վրայ փորագրելու կերպն ալ գիտէին . վասն զի ծանօթէ ամենուն ան աղամանդի վրայ փորուածքը որով ձեւացած է Արեսի և կամ Ներակղեսի զվիշապը նուածելը : Պատկը, որ թագէն աւելի հին է, ինչուան Լոստանդիանոսէն ետե ինքնակալութեան վերջի ատենները կը գործածուէր . աս պսակը ժապաւէն մըն էր՝ երկու ծայրերը ետևէի կողմէն կապած, և մարգարիտներով ու աղամանդներով հիւսած, երբեմն մէկ կարգ՝ երբեմն ալ երկու կարգ, և ասիկայ թագուհիներն ալ կը գործածէին : Լոստանդիանոսի և Յովիանոսի մէկ քանի դրամներուն վրայ այսպիսի գոհարներով զարդարած պատկներ կը գտնուին : Բրիտանեան թանգարանին մէջ հին հռովմայեցւոց ոսկի մատնի մը կայ . ասոր վրայ աղամանդ մը կայ ութը երեսով : Ա'եծին Լարողոսի ծիրանիին Ճարմանդին վրայ ալ չորս աղամանդ

կայ, չորսն ալ բնական պաղպաղակ՝ աս ծիրանին ինչուան հիմա Փարիզ է :

Այսենով աղամանդը բժժանքի՝ մէջ հմայեկի տեղ ալ կը գործածէին, և Նրատ մնլորակին ընծայուած ըլլալով՝ բարեգուշակ կը սեպէին : Հին ատենները աղամանդը խենդութեան դեղ, և թոյնի զօրութիւնը կտրող դեղթափ՝ կը սեպէին : Պարակելսոսի համար կ'ըսեն թէ աղամանդի փոշին թոյնի տեղ կերեր ու մեռեր է . բայց կ'երենայ թէ ինչպէս որ բժժանքի մէջ ամենելին աղդեցութիւն մը չունի, ասանկ ալ իբրև թոյն ամենելին վնաս մը ըրած պիտի ըլլայ :

Աշամանդ բառը յունարէն աննշուն կը նշանակէ, և Յոյնք աս անունը դրին՝ կարծելով թէ աղամանդը կրակով չայրիր, և թէ ամէն կարծր նիւթերու դէմ կը դիմանայ : Յունաց հին մատենագիրները կարծէին թէ աղամանդը միայն Աթովպիա կը գտնուի Ա'երովէ կղզոյն և Ներմեսի կուատան մէջտեղը . բայց հիներուն աղամանդի վրայ ունեցած տեղեկութիւնը ընդհանրապէս մութ և խառնախնդոր էր : Պլինիոս կ'ըսէ թէ աղամանդը մագնիսի հետ բնական հակակրութիւն մը ունի . Ա դամանդը սաստիկ հակառակութիւն մը ունենալով մագնիսին, կ'ըսէ, չթողուր որ մագնիսը զերկաթը իրեն քաշէ, և թէ որ մագնիսը երկաթի հետ կպած ալ ըլլայ ուժով՝ աղամանդը զերկաթը կը զատէ . : Ա սերկուքը իրարու հետ հիմա ամենելին ասանկ հակակրութիւն մը չունին և թէ որ ստուգելու համար փորձենք, կը տեսնենք որ ըսածը ամենելին հիմ մը չունի, այն զուարծալի առ

1 Բիւրեղ. պէւտը : 3 Համայիւ :

2 Թւււում : 4 Փանչէնիր :

5 Կ'ըսէն թէ մկները եղով շաղուած աղամանդի փոշին ուտելով որ դիպուածով մնացէր է եղեր փայլեցնելու համար, ամենելին չեն վնասուած, թէպէսև աս փոշին շատ բան է եղեր, ինչպէս որ մնացորդէն պակսածը կ'իմացուէր, որ երթալով ալ կը պակսէր : Յայտնի բան է որ ան մկներուն հոն բնակիլը շատ ստրկի եղած պիտի ըլլայ տանտիրովը . վասն զի կերուած աղամանդի փոշին գինը քանի մը վլրէ ստեռլինի գին է եղեր :

6 Պլին . Գիբը Այ . գլուխ Դ :

1 Ուրիմ՝ լոյս կը նշանակէ . իսկ թուժիմ՝ կատարելութիւն . մերինին մէջ թարգմանուած է յանդիմուստիւն և ճշմարտութիւն . իսկ լատինին մէջ՝ ճշմարտութիւն և ճշմարտութիւն : (Անդ . 30 :)

արկուածին¹ նման որ թագաւորական ձեւմարանին եղած է : Ի՞սկ մենք բարսկ ասեղի մը և մագնիսի մէջ տեղը հինգ կտոր ադամանգ ձգեցինք ու տեսանք որ մագնիսին ձգողական զօրութիւնը ամենելին չպակսեցաւ :

Ամանք կարծեցին թէ ադամանդը սաստիկ տաքութեան և միանգամայն սաստիկ ցրտութեան կրնայ դիմաննալ, միայն թէ մեծ զգուշութիւն պէտք է ընել կ'ըսեն քրայէն հանելու ժամանակ՝ կամաց կամաց պաղեցրնելով, որպէս զի ըլլայ թէ կոտըրտի : Պրազիլեան մեծ և ծանրագին ադամանդներէն մէկը տեսանք որ այսպիսի դիպուածով մը երկու կտոր եղեր էր . բայց ինչպէս որ կը յիշենք՝ քրայէն հանելու ատեն գետինն իյնալով էր կոտըրեր ան քարը :

Հատ մատենագիրներ կարծեցին թէ ուրիշ այսպիսի ստոյգ և կամ երեակայեալ յատկութիւններ ունի ադամանդը, իբր թէ այծու արիւնի մէջ թաթխելու ըլլաս կը կակըզնայ ու կը կոտրի : Ուրիշները աւելցուցին թէ արիւնը նոր վազած տաք տաք պիտի ըլլայ որ ադամանդը առանց զարնելու կոտրի, ապա թէ ոչ ամենակարծը ուռերու և երկաթէ սալերու ալ կը զիմանայ : Ծառվաս Պրաւն² կ'ըսէ թէ ադամանդը այծու արեան մէջ թաթխելով՝ պէտք է սասատիկ պնդանայ . Վասն զի, կ'ըսէ, մեր՝ ադամանդներուն մէջ ամենէն ընտիրները առանց աս գործողութեանս զիւրաբեկ կ'ըլլան, և ոչ միայն ուռեր չեն կոտրեր՝ հապա նաև ուռին տակը կը փշրին, և մեր սովորական անկաններուն³ ալ չեն կը նար գիմանալ . . . :

Վմենեին տարակոյս չկայ որ արիւնը ադամանդին բնութիւնը չփոխեր, ոչ կակըզընելով և ոչ կարծրացընելով, և պողպատէ անկանի մէջ զիւրաւ փշրիլը յայտնի բան է : Կազմութիւնը թերթ թերթ ըլլալուն համար՝ կրնայ նաև

¹ Ենծանօթ է մեզի, ինչպէս նաև շատ Անդ. պացւոց՝ որոնց որ հարցուցինք՝ աս առարկուածը :

² Թուվմաս Պրաւն, Դիբք Բ, էջ 92 :

³ Հայուն :

Ճեղքուիլու կեղեւ կեղեւ բահնուիլ, և անով է որ սակերիչները ադամանդը ձեւի կը բերեն . Պրազիլեան ադամանդին փորձը կարծեմ թէ աս է որ, ուռի տակ չկոտրի, կամ թերթ թերթ բաժնուի : Ուրի ծայրով պողպատ մը թէ որ ադամաննդի մէջ խոթես՝ թերթերը դիւրաւ կը բաժնուին իրարմէ . բայց թէ որ ադամանդը պատիկ է և կը ծայր ձեւով՝ անկարելի է բաժնելը :

Պրամաննդը իր սքանչելի փայլունութեանը և յատակ մաքրութեանը համար գերաշխարհիկ բան մը կը սեպուեր, և կարծէին թէ ամենելին մէկ կերպով մը չքակտիր, բայց եթէ արեւուն ճառագայթներովը . վասն զի իրաւցընէ ատենով տարրաբաշխները սաստիկ տաքցուցած հալոցի և քրայի մէջ ձգեր են ադամանդը, և ամենելին չէ վնասուած : Ի՞սկ հիմա վերցուած են ան հմայքը որով ադամանդը արեւուն ճառագայթներուն բնութիւնն ունի կ'ըսէին, և հիմա պէտք եղաւ որ քիմիագէտներուն փորձերուն հնագանդի : Վեւտոն տեսնելով ադամաննդին մասանցը սաստիկ խոտութիւնը, և արեւուն անոր վրայ զարկած ճառագայթներուն սաստիկ բեկբեկումը, այրեցական ըլլալը զուշակեց, և ըսաւ թէ ադամաննդը . Վեւտացումնէ օծականնիւթոյ . . . աս բանս վեր՝ ի վերոյ կերպով մը գուշակեր էր նաև Իոյետիոս Պութ 1609⁴ : Վեւտոնի գուշակութիւնը Ծառաքանայի բընագէտները, ինչպէս նաև Պօյլ, փորձով ստուգեցին : Պրամաննդին այրեցական ըլլալուն առաջն մեծ փորձը եղաւ Ծառաքանայի Կրզմաս երկրորդ մեծ դրքսին առջել՝ Փլորենտիա քաղաքը : Պրամաննդը մեծ սապնաձեւ ապակիի վառարանին մէջ դրին ու բոլորովին այրեցաւ . ան ապակին ինչուան հիմա պահուած է տէրութեան քիմիական գործարանին մէջ : Կուիթոն Վորվոյ և ուրիշները Պիրնաւսենեան մեծ հայլի վառարանին մէջ բռնելով ադամանդը՝ քիչ ատենեն կ'այրեին կը փձացընէին, ետքը, ինչպէս որ ինծի կ'երեւնայ, նաև Փարքերի կիզողական ապակիովը : Վա-

Քէր 1771 ին աղամանդին բոլճնկիլը գիտեց : Այսիթ մն Ո՞րվա փորձով ցըցուց որ եթէ աղամանդը վառած բորակի մէջ ձգես՝ կը հալի . ի) էնէնթ ալ ոսկիէ խողովակի մէջ հալած բորակով՝ աղամանդը այրեց : Երբոր աղամանդի կտորները կը դրուէին կալուանեան գործիքին մէջի ածուխին ծայրէն ելած աղեղնաձև բոցին տակը , բոլորովին կ'այրէին կը փժանային . ան գործիքը թագաւորական ձեմարանին մէջ է՝ երկու հազար զոյտ անօթներէ ձեացած , որոնց մակերեսով մն էր 128,000 քառակուսի մասնաշափ : Դարձեալ դիւրաւ կ'այրի աղամանդը՝ թէ որ ածուխի մը վրայ փոս մը ընես ու աղամանդը մէջը զնելէդ ետև չորս կողմը օղի բարնկցընէս՝ թթուածին կազէ անցընելով :

Այս թէպէտ աղամանդին այրեցականութիւնը յայտնի եղաւ , բայց ինչ նիւթ ըլլալը գեռ յայտնի չէր . լաւուազիէ ուղեց աս բանս փորձել , և տեսաւ որ աղամանդը այրելով՝ վրայէն ածխային կազ կ'ելլէր , ինչպէս կ'ելլէնաև ածուխին . ասով ածուխին հետնոյն բնութիւնունեալը իմացաւ , և իրեն գուշակութիւնը ուրիշ փորձերով հաստատեցին Քլուէ , Ռուէն , Փէփիս և ուրիշները : Դէորդ Ո՞եքէնզի աղամանդի փոշիով երկաթը պողպատ դարձուց : Զիտրընի մեծ կալուանեան գործիքին տակը երկաթ դնելով , և աս երկաթին վրան ալ աղամանդի փոշի , երկաթը պողպատ կը դառնար բոլորովին , իսկ աղամանդը կը ցնդէր աներեսովթ կ'ըլլար . աս գործիքն էր քսան հատ իրեք իրեք անօթներ , ամէն մէկուն երկայինութիւնը վեց ոտնաշափ , և լայնութիւնը երկու ոտնաշափ և ութը մատնաշափ , իսկ բոլորին մակերեսով մն էր 32 ոտնաշափ : Ամիթ սըն ի) էնէնթ աղամանդը դրաւ ոսկիէ խողովակի մէջ , և երբոր ոսկին կրակի պէս տաքցաւ՝ խողովակին մէջէն կամաց մը ձնշելով թթուածին կազ անցուց , տեսաւ որ ան թթուածինը նոյն չափով ածխային թթու կազ կը դառնար ու խողովակին մէկալ ծայրը մնդիկի մէջ դրուած

ամանին մէջ կը ժողվուէր :

Հրմֆրի Տէւի երբոր Փլորենտիա էր , մեծ գքսին կիզողական ոսպնաձև ապակւովը աղամանդը այրելու փորձեր ըրաւ . տեսաւ որ աղամանդը՝ թթուածին կազով լեցուն ապակիէ գնտի մը մէջ զնելով , և ոսպնաձև ապակւով բոլընկցընելով՝ աղամանդը կը վատէր՝ ոսպնաձևին վառարանէն մէկդի առնելէն ալ ետքը . և թթուածնին տեղը նոյնչափ ածխային թթու կը գոյանար , ու ջրային շոգի ամենեւին չէր մնար : Դարձեալ աս փորձերուս մէջ կապարային ու ածխային մասունքները ցնդելով՝ տեսաւ որ քանակը յայտնի կերպով կը պակսէր , և ջրային գոլորշիքներ կը գոյանային . ասով կ'իմացուէր որ ածուխին մէջ ջրային կազ կար : Իս անտարակուսէլի փորձով ցըցուց որ աղամանդը զուտ ածուխ էր բիւրեղացեալ :

Դտեն մը անանկ ձայն ելաւ թէ թագաւորական համալսարանին մէջ կալուանեան գործիքով աղամանդի նման գոհար մը ձեացուցէր են . իբր թէ կալուանեան գործիքին դատարկութեան մէջ ածուխին վրայ ըրած ազգեցութքը՝ կարծր բիւրեղաձև մանր հատիկներ գոյացէր են մետաղէ թելին վերի կողմերը : Բայց որովհետեւ աս բանս պատմովը՝ աս փորձին բոլոր գործողութեանցը և ամէն մէկ մասանցը վրայ ձիշգտեղեկութիւն չունէր , և մէկը չեղաւ որ աս փորձը հրատարակէ և կամստորագրէ , հաւանական կ'երենայ թէ մէջը սխալ մը կայ . վասն զի կարծեմ թէ արուեստով աղամանդ շինելը անկարելի է . և աս վախճանաւ՝ թէ կալուանեան գործիքով և թէ խողովակը սաստիկ տաքցընելով եղած աշխատանքները ամենուն յայտնի են : Բայց աս տեսակ տեսակ փորձերը անօգուտ եղան . ինչպէս նաև անօգուտ տեղը աշխատեցան ոմանք որ մարգարտածին սատափը և մարգարտաթեր մեղէազը՝ իրենց հաշոյիցը ուղածին պէս մարգրիտ գոյացընեն : Ասն զի աս

խղունջները այսպիսի հրամաններու մոտիկ չեն ըներ, հապա աւրուելով կը տգեղնան ու կ'անսլիտանանան: Իսկ եղած արուեստական փորձը աս է որ անոնց կոնըկի կողմէն ծակ մը կը բանան, և բռնութեամբ ժժմակին ու պատեանին մէջուեղը գնտակներ, խեցեմորթի կեղեներ և ուրիշ նիւթեր կը խոթեն, անանկ որ կենդանին չկարենայ զանոնք դուրս ձգել. ասով մարզըր տի հիւթըքիչ ատենի մէջ անոնց չորս դին բարակ մաշկ մը կը պատէ, և ինչպէս որ կ'երենայ՝ աս հիւթը ան բարակ մաշկէն կը ձեւանայ:

Դաղղիա կարծիք մը ելաւ թէ ծծըմ բախառն ածխային կազի մէջ՝ լուսածին՝ նիւթերը լուծելով՝ մանր աղամանդներ կը զոյանան. բայց մենք շատ տարի աս բաղադրութեան ետևէ իյնալով՝ բան մը չկրցանք գտնել, և մեր անխոնջ ջանքն ալ՝ ան նոր տեսակ յայտարարութեանը պէս փայացաւ, և մեր կարծիքը աս է թէ աղամանդ զոյացընելը դիւրին բան չէ: Ո՞իայն թէ մեր փորձերով աս իմացանք որ ածխային կազը կ'երենայ թէ պողպատին վրայ բիւրեղի ձեւ ու յատկութիւն կ'առնէ:

Դամանդին սեպհական յատկութին է կարծրութիւն. բայց քանի որ ձեփ եկած չէ՝ ստէպ շփմամբ ծայրերուն կոտրտուածքը կ'երենայ: Երկու աղամանդ երթոր ձեռքդ առնես և իրարու շփես՝ անախորժ ձայն մը կը հանեն, և ասիկայ իրենց ընտիր ըլլալուն մէկ նըշան մըն է¹: Կ'երսի կողմը շատ փալքիրուն է, երեւմն նաև դրսի կողմը. և լուսոյ ձառագայթները մէկ անգամ կը բեկտէ: Վատ տեսակ բիւրեղացած կը գտնուի. կազմութիր թերթ թերթէ. պողպատի հետ զարնուելով՝ կայծ կը հանէ. և ինչուան հիմա ծանօթ ե-

ղած նիւթոց մէջ ամենէն կարծրն է. ամենէն կարծր ապակին ալ կը կտրէ, նոյնպէս կարմիր յակինթը², շափիղան³ և արևելեան սուտակը⁴: Ո՞մենևին մէկ բանով մը կարելի չէ աղամանդը բանիլ, բայց եթէ իր փոշիովը՝ որ երկու աղամանդ իրարու շփելով կը հանեն:

Ինչ աստիճանի ջերմութեամբ որ արծաթը կը հալի՝ նոյնչափ ջերմութիւն պէտք է աղամանդն ալ այրելու ու ցընդելու համար. այսինքն Փարէնհիթի ջերմաչափին 500 աստիճանը: Դամանդը թէ որ արևուն ձառագայթներուն մէջէն հանես ու մութ տեղ մը տանիս, լոյս կը ցոլացընէ. աս ալ իմացուած է որ աս յատկութիւնը չունեցող աղամանդը թէ որ հալած բորակի մէջ խոթես՝ ինքն ալ կ'ունենայ: Դարձեալ թէ որ աղամանդը ելեքտրական գործիքին առաջին հաղորդիչ մասին որ գացընես՝ լոյս կուտայ ու կայծեր կը հանէ: Դամանդը շփուելով կ'ելեքտրանայ. և Պօյլ մութ տեղը երկու աղամանդ իրարու շփելով՝ ելեքտրական լոյս հանեց անոնցմէ: Դամանդին տեսակարար ծանրութիւնը 3500 աստիճան կը սեպուի, ջրինը 1000 սեպելով. բայց պէտք է համեմատական կարծրութիւնը և տեսակարար ծանրութիւնը իրարմէ զատ հաշուի վրայ առնել՝ աս կերպով. Հիւրմիւզի ըսուած աղամանդին տեսակարար ծանրութիւնն է 3' 4. իսկ համեմատական կարծրութիւնը 20: Ո՞եխակի գունով աղամանդին տեսակարար ծանրութիւնը նոյնչափ ըլլալով, կարծրութիւնը 19 աստիճանն է. իսկ կապոյտ և կամ գեղնագոյն աղամանդին կարծրութիւնը առջնին հաւասար 19 աստիճան ըլլալով՝ տեսակարար ծանրութիւնն է 3' 3. և խորանարդ աղամանդի մը թէ որ կարծրութիւնն է 18 աստիճան, տեսակարար ծանրութիւնը կ'ըլլայ 3' 2:

¹ Յակինթ կարմիր. Խո. . Rubino.

² Շափիղայ. Խո. . Zaffiro.

³ Սուտակն կամ Ամեթով. Խո. . Amatista.

¹ Լուսածին կամ ֆոսփորային կ'ըսուին ան կաղէն նիւթերը, որոնք մարմոնց հետ շփուելով առանց ջերմութեան լոյս կը հանեն:

² Ճշմարիտ աղամանդը սուտէին ընտրելու համար առ փորձը կ'ընեն որ ճշմարիտը սև ձիւթի վրայ կրնայ կացիլ. որ երբեմն ալ իրեն լուսաւութիւնը դուրս ցատքեցնելու համար սև ձիւթի վրայ կը կըպցընէն: